

տարկութեան խափանիչ: Թէ աղաթես առանց կարգայոյ՝ աղխութիւն է և անբանութիւն, և չէ ընդունելի: և թէ միայն կարգաւ առանց աղաթից՝ ծուրութիւն է և անհասանելի: և զի ոչ հաւատաս զբոց զոր կարգաս: զի ամենայն զիրք՝ յիս զիտութեան, և զաղաթիցն և զսրբութիւնն անձինն ասեն: Եւ յորժամ յինն ժամն աղաթես՝ կերակուր ճաշակէ, զի ի Զատիկէն մինչ ի Խաչն այս է ժամ ճաշակելոյ: զի մեծ է աւրն. և ի Խաչէն յետոյ ի մասնն յարեգականն:

Եւ ի ճաշակելն անիւ լիցի և գոհութեամբ, զի ի Տեսնէլ աւանդեցաւ. ասեալ զհացն գոհացաւ. զ անգամ աւրհնեա, սաղմոս և քարոզ՝ որպէս կարգեալ է. յառաջն Սուրբ զԵրրորդութիւնն, ապա զնշան տէրուհեան, և զկնի ճաշակմանն զՍուրբ զԱստուածամկնն, և նովա զիւր միամկնն, զի տայպէս ասեն ի Թեղեմիս. և Սուրբ Անտոնի և այլ Սուրբ Հայրքն. ժբ ծունդր կրկնէին յառաջ քան զճաշելն, և զկնի նոյնպէս:

Յերեկոյնն ժամն խոնարհեցոյ ծնորոզ, ապրեցոյնն՝ ո՛չ. Համբարձին ծնորոզ, և սաղմոս փոխերն բնուն ծնորոզ, և ամենայն աղաթից վերջ ծուր որպէս զրեցաւ:

Խաղաղականին և ի քնոյն ժամն՝ բազում աղաթից, ծնորոց և աշխատութեան գէտք է. զի խաւարայինքն ի գիշերի բազում ցնորք յարուցանեն, որպէս Տէրն ասէ. և թէ ոք գնայ զգիշերի՝ գայթակղի՝ եթէ լոյս աղաթից չունիցի ընդ իւր: Բայց վա՛յ ինձ, թէ մեք քանի զանդաղանաւք աղաթեմք. վասն որոյ ի քունն բազում դառնութեամբ հանդիպումք:

Աղաչեմ վասն Տեսնն, մի՛ շտապոզ, մի՛ ծայրատ, և մի՛ ծուրութեամբ, զի մի՛ շարն անպատշաճ խորհուրդ անկեցէ ի մեզ կամ զործ, և մի՛ մահու սպասեցէ՝ անպատրաստ գտեալ զմեզ. կամ զիւստարութեան կարծիս տացէ. այլ աղաթեա երկուգիւ, և հնարեա արտասուաց, և զարարիչն Աստուած յազնութիւն կոչեա, և առանց Աւետարանի մի՛ ննջի, թէ կրոզ թէ ի բերան, և զՎ կողմն տանն, զառաստաղն և զատակն կնքեա նշանաւ խաչին, և զմիտոց և զգայութիւնսզ ի սէր Տեսնն բեւեռեա, և աներկիւզ ննջեա, ի փառս նորա որ է աւրհնեալ յախտեանս ամէն:

Հրատ. Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ
 260. Թ. 343

ՊԵՂԵՍՏԻՆԵՅՐԵԿԵՆ

Մ Ե Ռ Ե Ա Լ Ծ Ո Վ Ը

1. — Պատմութիւնք. — 2. — Կազմութիւնք. — 3. — Նուարկութիւնք և ուսումնասիրութիւնք. — 4. — Մեծեալ ծովան շրջակայ Ս. Գրական վայրեր:

1. — Պատմութիւնք — Ս. Գրքին մէջ, այս ծովուն առաջին յիշատակութեան կը հանդիպինք նահապետական շրջանին, Սոգոմ և Գոմոր քաղաքներու կործանման ժամանակ: Այս ծովը, որ երկրագունտին ամենէն ցած մակարդակին վրայ կը զբառնուի, քանի մը յասկանչական անուններով յորջորջուած է պատմութեան մէջ, սակայն իր բուն և Ս. Գրական անունն է Ազի ծով կամ Արապայի ծով (Յորդանանի հովտին հարաւային վերջամասը) կամ Արեւելեան ծով, Ազաից ծով, ևն. « ի ծորն ազի, որ է ծով աղաթից » (տե՛ս Մինչ. ԺԳ. 4, 10, Թիւք ԼԳ. 3, Բ. Օր. Գ. 17, Յեսու Գ. 16, և այլն):

Յովսեփոս պատմագիր Ասիականայ ծով կը կոչէ զայն, թիբեա նկատի ունենալով անոր կայրեայ և կաչուն հանգամանքը: Այժմու գործածական անունն է Ղովտի ծով (Պահլը-էլ-Լուիթ) որ՝ Արրահամ նահապետին հորեղբորորդի Ղովտի անունը կ'ոգեկոչէ, կը կոչուի նաև (Պահլը-էլ-Միլէթ) Մեծեալ ծով:

Մեծեալ ծովուն անունն և յիշատակութեան կը հանդիպինք նաև Հելլեն գրականութեան մէջ Պաուսանիասի(*) և Գաղիանոսի կամ Կալիէնի(**) գործերուն մէջ:

Այս ծովը ընդհանրապէս քիչ նաւարկելի եղած է, նկատի ունենալով ջուերբուն

(*) Պաուսանիաս, յոյն անուանի աշխարհագիր և պատմագիր հեղինակ մըն էր Բ. դար Յ. Բ. Ի, որ Յունաստանի մասին Ուղղիգիրք մը գրած է, ուր Յունաստանի մէջ զանազակ հնութիւններու և հին ու կարեւոր յիշատակարաններու մասին կարեւոր տեղեկութիւններ կան:

(**) Գաղիանոս կամ Կալիէն (Galien). յոյն երեւելի և աշխարհնոջակ մարդակազմագէտ մըն էր (Յ. Բ. 131-210), որ մարդակազմութեան մէջ կարեւոր զիւտեր կատարած է:

րևական էն շատ աւելի աղի եղած ըլլալու հանգամանքը: Եռփսեփոս և Տակիրտոս պատմիչներ, Մեռեալ ծովուն վրայ գտնուող նաւերու և նաւակներու մասին հետաքրքրական տեղեկութիւններ կուտան: Իսկ Մատապալի քարտէսին մէջ, այս ծովուն վրայ գծուած նաւեր կան, ինչ որ ցոյց կուտան թէ այս ծովը քիչ շատ նաւարկելի եղած է: Քէրէկը՝ Բիւզանդացուց ժամանակ Քարաք-Մովար կոչուած է: Քէրէքը Մովարացուց մայրաքաղաքը եղած էր: Արաբացի պատմիչներէն Եագուտի, Ապուլ Թէտալի և Տիմիսքի կարեւոր տեղեկութիւններ կուտան այս քաղաքի մասին, որ Մեռեալ ծովուն արեւելեան կողմը գտնուող էլ-Լիտան (լեզու) հրուանդանին քիչ մը արեւելեան հարաւը կը գտնուի: Քէրէք քաղաքը Մեռեալ ծովէն ուղղակի դժով չորս քիլոմէթր հեռու է և ծովէն 1400 մէթր բարձր, լեռան մը վրայ հաստատուած ան հեկայական արժուէրոյն մըն էր, որ դարեւրո ընթացքին արհամարհած է արեւելքէն կամ Մեռեալ ծովի կողմէն եկող ամէն կարգի թշնամի յարձակումները: Պաշակիրները երբ Քէրէկի տիրեցին, քաղաքը գրեթէ ամայի և աւերակ գտան: Պաշակրաց շէր-լանին, Քէրէք քաղաքը և Մեռեալ ծովուն շէր-լանը գտնուող միւս քաղաքները շինցան և զարգացան, այնպէս որ, ծովային և ցամաքային վաճառականութիւնը մեծապէս ծաղկեցաւ: Այս շէր-լանին մանաւանդ, Մեռեալ ծովուն վրայ միշտ վաճառարարած նաւեր կ'երթեւեկէին, ինչպէս երբեք Բիւզանդիոսի Եուստինիանոս կայսեր օրով, այնպէս որ, երթեւեկող նաւերէն գոյացած տուրքերը մեծ եկամուտ մը եղած էին Քէրէկի իշխաններուն կամ պարոններուն, որոնք իրենց ընդարձակ սահմաններուն վրայ մեծ զիւրութիւններ կուտային վաճառականներուն, ինչպէս նաև կարգ մը առանձնաշնորհուներ՝ Երուսաղէմի Ս. Եովնանու հիւանդանոցի ասպետներուն, որպէսզի՝ Մեռեալ ծովուն մէջ երթեւեկող նաւերը մաքստուրքերէ զերծ մնային:

Պաշակրաց շէր-լանին, կարելի է ըսել թէ, Մեռեալ ծովը, օր քան զօր կարեւոր ջրուղի մը եղաւ Պաշակիրներուն համար. անոնք Մեռեալ ծովուն վրայ նաւարկելու երաւունք ունէին և երթեւեկող նաւերէն կարեւոր տուրքեր գանձելով բարեգործա-

կան և մարդասիրական նպատակներու համար դպրոցներ, հիւանդանոցներ և վանքեր շինեցին:

Պաշակրաց շէր-լանէն վերջ, երբ Պաշակիրները Սուլթան Սալահէտինէն պարտուեցան Ս. Երկրին մէջ, Մեռեալ ծովը օրէ օր իր նախկին զիրքը կորսնցուց և անշըքացաւ վերջապէս:

Մեռեալ ծովուն արեւելեան կողմը կը գտնուի Այն-Ճիտտի աղբուրը, հոն՝ ուր Դաւիթ թագաւորէն մարգարէն ապաստանեցաւ: Այն Ճիտտի աղբուրը, կերպով մը ապաստանարան ծառայեց Դաւիթ մարգարէին և այլոց և զայն կարելի է ապաստանարանի վայր յորջորջել:

2. — Կազմութիւնը. — Մեռեալ ծովը Բորդանանի բարձրաւանդակին մէջ գետնի լայնատարած ու խորունկ տափարակութիւն մը կը գրաւէ:

Մեռեալ ծովը հիւսիսէն ղէպի հարաւ 50 մղոն^(*) (= 76 քիլոմէթր) երկարութիւն, իսկ արեւելքէն մինչև արեւմուտք 11 մղոն (= 17 քիլոմէթր) լայնութիւն մը ունի, որ 550 քառակուսի մղոն (= 1292 քառակուսի քիլոմէթր) տարածութիւն է, որ է ըսել գրեթէ Զուիցերիոյ Ճենովա լճին չափ: Մեռեալ ծովը երկու որոշ մասերու կը բաժնուի, հիւսիսային մաս և հարաւային մաս: Հարաւային մասը էլ-Լիտան (լեզուն) կը կոչուի: Կերպով մը, էլ-Լիտանը Մեռեալ ծովուն մէջ թերակղզի մը կը ներկայացնէ, որուն հիւսիսային կողմը գտնուող ջուրերը մօտ 1220 սաք^(**) խորութիւն մը ունին, իսկ անոր հարաւակողմը գտնուող ջուրերը 9 մինչև 13 սաք, երբեք մինչև 19 սաքէն աւելի խորութիւն մը չունին: Այս մասին մէջ, Սիտտիմի ընդարձակ և լայնատարած հովիտը կը գտնուի, ուր Սոգոմ, Գոմոր և միւս քաղաքները կային, որոնք երկինքէն իջած կրակով այրեցան և մոխրացան, իրրև աստուածային պատիժ տեղւոյն րնակիչներուն անօրէնութեանց և մեղաց: Հոս էր որ, 5 քաղաքները և անոնց րնակիչները ընկուզուեցան և ջրամոյն եղան Մեռեալ ծովուն անդադախոր ջուրե-

(*) 1 մղոնը հաւասար է 1520 մէթրի:
 (**) 1 մէթրը = 3.048 սաքի, իսկ մէկ սաքը = 1/12 բթաչափի:

րուն մէջ: Մեծեալ ծովուն մակարդակը շուրջ 400 մէթր ցած է Միջերկրական ծովուն մակարդակէն և անոր ամենախորունկ մասերը 400 մէթր է, այնպէս որ Մեծեալ ծովի ջուրերուն ունեցած խորութիւնն ալ նկատի առնելով, ան Միջերկրական ծովուն մակերեսէն 800 մէթր ցած մակարդակի մը վրայ կը գտնուի: Տեստարար երկրագունտի վրայ ոչ մէկ տեղ կարելի է այսպիսի ցած խորութեան մը հանդիպիլ: Մեծեալ ծովուն ջուրերը հանքային, աղային և կպրային նիւթեր կը պարունակեն, անոր ջուրերը կպչուն են, բայց բիւրեղի նման պայծառ կարելի կ'ըլլայ անոր մէջ լողալ: Ջուրերուն ունեցած ծանրութիւնը թող չի տար որ մարմինը խիստ խորը իջնէ, այլ ջուրերուն վրայ կը մնայ լաթի մը նման: Մեծեալ ծովուն ջրոց ունեցած մասնայատկութիւնը պատճառ կը դառնան որ ոչ մէկ ապրող և կենդանական կեանք գոյութիւն ունենայ անոր մէջ: Այնպէս որ, Մեծեալ ծովէն դէպի դուրս ցամաք ելած ինչ ինչ գետակներ, առուակներ և ջուրի հոսանքներ անըմպելի՝ հոնքային, դառն և լեղի ջուրեր միայն կը պարունակեն: Բայցի Յորդանան գետէն(*), որ միակ զլխաւոր գետն է, և Մեծեալ ծովուն մէջ կը հոսի, կայ նաև Կալլիրոյէ գետը, որուն մօտը կը գտնուին հանքային տաք ջուրեր, որոնք Մովարացւոց լեռներէն կը բխին: Անոնք ալ գետն է, ուրկէ Իսրայէլացիները սաքով ցամաք անցան: Կան նաև ուրիշ բազմաթիւ գետեր, գետակներ, առուներ և փոքր առուակներ և ջուրի հոսանքներ, որոնք Մեծեալ ծովուն մէջ կը հոսին:

Այցելուն և կամ ուխտաւորը երբ առաջին անգամ Մեծեալ ծովը կը տեսնէ հեռուէն, զարմանքով և սքանչացումով կը համակի: Հսկայ, լայնածաւայ և միապաղաղ ջուրերու գանդուածը, որ Մեծեալ ծովը կը ձեւացնէ, զճիտ ու բիւրեղանման տեսարան մը կը ներկայացնէ անոր աչքին: Մեծեալ ծովը արեւելքէն Մովարացւոց լեղակազոյն, իսկ արեւ-

մուտքէն ալ Յուդայաստանի կամ Յուդայի երկրին կապտորակ լեռներուն միջև կը գտնուի: Մեծեալ ծովը երեսաղէմէն 1171 մէթր, իսկ Միջերկրական ծովէն ալ 392 մէթր ցած մակարդակի մը վրայ կը գտնուի: Այս ծովը մանաւանդ հեռուէն երբ դիտուի, մեծ ու գանգուածային հալիլի մը կը նմանի, երբ արեւուն ձառագայթները ծովուն ջուրերուն մէջ կը ճառագայթեն և կը ցոլանան, ճամբորդին և կամ ուխտաւորին աչքին ակնածածոյ, ակնախտիղ ու հմայիչ տեսարան մը կը պարզեն: Մեծեալ ծովուն շրջագատին տնապատային հանգամանքը և մանաւանդ հոն տիրող անապատային լուսիւնը կարծես թէ ճամբորդին և կամ ուխտաւորին առջև հակապատկեր մը կը ներկայացնէ, ի տես հսկայ, միապաղաղ և մուխ կապոյտ ջուրերու ընդարձակ տարածութեան: Կարելի է Մեծեալ ծովուն ջուրը խմել, վատ զի ջուրերը ո՛չ միայն ոչ — համեմատական աղի բաղադրութիւն մը ունին, այլ կը պարունակեն նաև կիզային նիւթեր:

Մեծեալ ծովը ակնապարար և հմայիչ տեսարան մը կը ներկայացնէ մանաւանդ գիշերուան մէջ, երբ լիալուսին է և երկնակամարին վրայ աստղերը կը փայլին, ամէն անոնք որոնք հեռուէն կամ մօտէն այս ծովուն այցելութիւն կուտան, հրաքանչ կը մնան:

ՊԱՐԴԵՒԻ ՎՐԴ. ՎՐԹԱՆԷՍԵԱՆ

(ՄՆՅԵՒԸ ԵՎՐԵՒԷ)



(*) Յորդանան գետը, որ Հերմոնի լեռնէն կը բխի, հիւսիսէն դէպի հարաւ կ'ընթանայ, 215 քիլոմէթր երկարութիւն մը ունի, և Ս. Երկիրը (Պաղեստին) 2 մասերու կը բաժնէ, Անդր-Յորդանան և Այսր-Յորդանան: